

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

- Խանդեկեան Հ. Վրբանես. — Հայ գրե-
րու փոփոխութեան հարցը 289
- Փէլիկեան Հ. Եղիա. — Հայկական նըշ-
խարներ ու նշմարներ Խաչիոյ մէջ (Ա. Ի
Հոմ) 297
- Արտաշակ Եղիսիպոս. — Պատմութիւն
Հալէպի քահանայից 306
- Սարգսեան Հ. Գրիգոր (Թրգմ. «Osser-
vatore Romano»էն. — Հայկական վանք
մը Ի Նափոլի. 352

ԳՐԱԿԱՆ

- Փ. Հ. Ե. — Պէշեքթաշլեանի յիշատա-
կին 314
- Յովհաննէսեան Հ. Վահան. — Հողեղէն
աման. — Աղուոր իրիկուն 314
- Գ. Հնամեր. — Կորսուելու ենթակայ
վաւերաթուղթեր, պաշտօնական նամակներ
և հետաքրքրական գրութիւններ 315

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

- Երեմեան Հ. Սիմոն. — «Չրոյց պարս-
կահայ բարեկամիս հետ (Լեւոն Մեսրոպ) 318

ԿՐԹԱԿԱՆ

- Թումանյան Հ. Թադէոս. — Քրիստոնէա-
կան դաստիարակութիւնը արդիական ըմ-
բռնումներու հանդէպ 300

ԳԻՏԱԿԱՆ

- Անդրեասեան Ա. Վաղգէն. — Օգանա-
ւորդութիւնը 321
- Եղիկեան Ս. — Ուս. Յակոբ Չամիչեան
(իր մահուան տասնամեակին) 342

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

- Խմբ. — Տիկին Լիւսի Սեւումեան 354

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

- Փ. Հ. Ե. — Հանդէս հանդիսից 361

ԱՅԼԵԻԱՅԻԲ

- Խմբ. — Ամսվերջի հանդէսներ Միտիմա-
րեան վարժարաններուն մէջ. — Մուրատ
Ռափայէլեան վարժարան — Վենետիկ 363
- Ախանատեան. — Մուրատեան վարժարան
Սեւր (Փարիզ) 366
- Մկրտիչ Պէշեքթաշլեանի հարիւրա-
մեակը Մուրատեան վարժ.ին մէջ — Սեւր 367

ACADEMIE ARMENIENNE

- Khanbeghian P. V. — La question
de la Réforme de l'alphabet arménien . 289
- Paitchikian P. E. — Mémoires histo-
riques arméniennes en Italie - (I. à
Rome) 297
- Mgr. Ardavast. — Histoire des prê-
tres d'Alep 306
- Sarkissian P. G. (trad.) — Un couvent
arménien à Naples 352

LITTERATURE

- P. P. E. — A la mémoire de M. Bé-
chiktachlian (poésie) 314
- Hovhannessian P. V. — Vase de
terre. — Soirée jolie (poésie). 314
- K. Henassère. — Mémoires et docu-
ments littéraires - Genre satirique . 315

RECENSION

- Erémian P. S. — «Causerie avec
mon ami arménien de Perse» (par Léon
Mesrob) 318

PÉDAGOGIE

- Tomadjian P. T. — La Pédagogie
chrétienne d'après la mentalité moderne 300

SCIENCE

- Andréassian V. — L'Aéronautique . 321
- Erighian S. — Prof. Giacomo Cia-
mician 342

MUSIQUE

- Réd. — Mme. Lucie Sévounian . 354

PRESSE ARMENIENNE

- P. P. E. — Revue des Revues. . 361

DIVERS

- Réd. — Solennités de fin d'année
des collèges des PP. Mékhitharistes. -
à Venise 363
- Présent. — A Sèvres. 366
- La fête centenaire de M. Béchik-
tachlian - à Sèvres 367

ԲԱԶՄԱՎԷՊ

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱԽՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՑԱԿԱՆ

1843-1933

ՀԱՏ. ՂԱ. ՌՅԶԲ-ՌՅԶԳ

ՎԵՆԵՏԻԿ Ս. ՂԱԶԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

ՀԱՅ ԳՐԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ ՀԱՐՅԸ

ԿՈՒԹԵՄՊԵՐԿԻ մահուանէն 49 տարի
վերջ, հայերէն անդրանիկ գիրքը կը տպա-
գրէր Մեղապարտ Յակոբ 1512ին:

Այդ թուականէն սկսեալ երկար առեն
Հայ տպագրիչներն և Տպարանները հալա-
ծուած բնաշխարհի մէջ և օտար երկիրներ
դրած իրենց բոյնը, անընդհատ տքնութեամբ
չորս դար շարունակ ջանացեր են քայլ
առ քայլ յառաջացնել այս արուեստը՝
հայրենիքի տարագիր գաւակներու մօքին
լոյս, սրտին կրակ հայթհայթելով:

Չեռագրանման գրերով սկսուած տպա-
գրութիւնները հետզհետէ զարգացան՝ մի-
ջամբարի ազդեցութեան և հրատարակիչ-
ներու նիւթական միջոցներու թոյլ տուած
չափովն ու գեղարուեստական ճաշակի
համեմատութեամբ:

Սկիզբէն մինչև այսօր հայ տպագրու-
թեան արուեստի առաջնութիւնը վենետիկոյ
վերապահուած է, ուրտեղ Մեղապարտ
Յակոբի յաջորդեցին Արզապազի, Յովհ.
Տէրզնցի, Անկիւրացի և ուրիշներ՝ մինչև

Միտիմար Արրահայր որ իր հոխ և գեղար-
ուեստական հրատարակութիւններով մեծ
մղում տուաւ Հայ տպագրութեան:

Միտիմար ինքը, և իր յաջորդներն իր
օրինակին հետեւելով հնարեցին զրբեր,
զարդագրեր, թռչնագրեր և այլն: Այս
աւանդութիւնը մինչև այսօր շարունա-
կեցին իր գաւակները՝ Հայ մամուլը մըր-
ցակից պահելով եւրոպականին:

Վենետիկոյ մէջ ընծիւղած տպագրական
Հայ արուեստը, ուրիշ երկիրներու մէջ ալ
ունեցաւ կեդրոններ. ի սկզբան Կ. Պոլիս,
ապա Լեհաստան, Հնդկաստան և մանաւանդ
Հոլանտա: Հոն Ռսկան վարդապետ, Մատ-
թէոս, Թովմաս և Ղուկաս Վանանդացի-
ները, Աստուածաշունչի, Շարականաց ու
այլեւայլ հրատարակութիւններով այնքան
մեծ եղան որ արդիները կրնան անոնց
շուքին տակ անվրդով հանգչիլ:

Այս հսկաներէն դուռն հիմերուն վրայ
կանգնեցաւ կոթողն անոնց որ մեզի հայ
նշանագրերը տուին՝ Ս. Մեսրոպ և Սահակ

